

## ՅՈՒՇԱՊԱՏՈՒՄ

↔ ↔ ↔

Մասնաւոր աշխատանք կը տարսուէր վասպուրականի 1915 ի գաղթէն յիշայ, որ կովկաս և Պարսկաստան ապաստանզները երկիր վերագտանային, լեցնելու համար ամայացած երկրամասերը ապագայի յոյսով և հաշիւներով՝ վասպուրականի մէջ տակաւ կը կազմուէր բռու մը հայութիւն և մուս հազիւ զգալի իշխանութիւն մը: Հօն էին նաև կոստի Համբարձումանը, Պուլկարացի Գրիգորը, Լեռն Շաղայեանը, Տիգրան Բազդատարանը և ուրիշներ: Ասոնց մատհոգութիւնն էր շարունակիլ մեալ երկրին մէջ և սպասել գարնան, յոյս ունենալով որ մուս բանակի և Հայ կամաւորներու յաղթութեան պարագային ժողովուրդը կը վերադառնար:

1916 ի գարնան, Կորինը գրաւուած էր կամաւորներն իւսուս-տաճկական հակատը բաւական հնացած էր այժմ վանի սահմաններէն և կարելի էր յոյս ունենալ վասպուրականի մէջ վերաշինարարական աշխատանքներ կատարելու: Այս մատծումը ընդհանուր էր: Նոյն մատհոգութիւնը ունի նաև Երևանի Արևմտահայ Փախատական կեդրոնական Մարմինը, որ դուրս եկած չՓաղթական հոգերասութենէն, աւելի լայն գործունէութեան ծրագիրներ որոնմալու կը նկրտէր: Ասոր համար անհրաժեշտ էր բանալ իդարի-վան գիծը, ապահովելու գաղթողներու վերագրածը:

Եթէ Հայաստանի հիւս սրակելեան ընտական սահմանն ու ամուր կռուաններն են Ղարաբաղն ու Սիւնիքը, անոր արևելեան և հարաւային սահմանը վասպուրականն է: Այդ զոյգ երկիրներու միջոցով է որ Հայաստանը իր ամբողջական կերպարանքը կ'առնէ ու կը պաշտպանուի ընտական ամբութիւններով: Եթէ ուզնեք ապահով Հայաստան մը ունենալ, ատիկա անհնար է առանց վասպուրականի: Երբեմ Ասորն ըստ Հարաբաղյան կոմմ Արքա աշխարհը է առանց վասպուրականի: Եթե կայ Ասորն ըստ Հարաբաղյան կոմմ Արքա աշխարհը է մինչև այսօր: Ան մտքի թագաւորներ ու տուու, նման Նարեկացիին և Քուչակին: Վասպուրականի հարցը

է: Յայտնի է մեր պատմութենէն որ վասպուրականը նզած է միշտ ամենէն ուժեղ և գորգացած իշխանութիւնը, Հօն է որ Հայկ Նահապետը, ըստ աւանդութեան, նետահար դիտապաստ ըրած է Ասորեստանի Բէլը: Առասպեկտական Մհերը թաքնուած է Ակոսիի քարայրին մէջ, իսկ Արա Գեղեցիկը՝ Առաջեղի: Շամիրամի առուն դարերէ ի վեր կ'ոռոգէ վասպուրականը, որ իր ճարտարագիտութեամբ ու հնութեամբ իր հ և սամարը չունի:

Այս էր գիխուսոր պատճառը որ այդ օրերուն, հայ և օտար ընկերութիւններ վան վերադառն գաղթողները իրենց հողին կապելու աշխատանքին էին լծուեր, հայթայթելով անսնց լծկան, սերմացան և գործիքներ: Վանի նոր զեկավարներն ու ժողովուրդը, պահ մը մոռցած անցեալի գժնդակ իրադառնուները, ժրպագին կը բաւարարուէին ի տես մեր ժողովուրդի հայրենադարձին: Հայք զաղթող ժողովուրդ չէ, անիկա զոնն է իր վրայ խուժող և զինքը իր երկրէն զերեվարազ բարբարոսներու, Սելջուքներու, Շահ Արածներու և նմաններու: Մհերը չենք գաղթած դրամ գիգելու, քաղաքական նուռածումներ ընելու դիտումներով, դրժիմմ ճակատագրի և անբնական դասուուրումներու հետևանքով: Հայք զաղթող չէ, ան խորապէս կապուած է իր հազին և իր նախնիքներու ժառանգութեան: Հասկնալու համար այս իրողութիւնը, պէտք է նայիլ Անիի աւերակներուն, մեր հազարաւոր եկեղեցիներուն և վանքերուն, հոյակապ Աղթմամարին և նմաններուն:

Հետագային վասպուրականը պիտի զարգացնէր իր ինքնատիպ մշակոյթը, պատմութիւնն ու Եկեղեցին: Աղթմամարը պիտի գառնար փաքրիկ էջմիածին մը, վարագը պիտի հակադրուէր Ա. Կարապետի, իսկ Նարեկայ վանքը՝ Սիւնեաց Տաթեէին: Հայաստանի ոչ մէկ վայր ծածկը ըստ այսօն վանքերով և արուեստի ու գիտութեան ամճարներով՝ որքոն Արքուննեաց և Ծշտունեաց երկիրները: Վասպուրականցին ինքնուրոյն արտեստագէտ է մինչև այսօր: Ան մտքի թագաւորներ ու տուու, նման Նարեկացիին և Քուչակին: Վասպուրականի հարցը

միայն Վասպուրականցիներու ապահովման խնդիրը չէ, այլ ընդհանուր հայկան:

Պատմութիւնը կը կերտուի բարոյական և հոգեկան ճիգերով, իսկ արուեստը՝ տեսիլներով։ Պատմութիւնը ժողովուրդի մը գոյութեան փաստն է, իր հայրենիքին պաշտամունքը։ Գաղթականի հոգերուսութեամբ տագորուած ժողովուրդ մը չի կրնար պատմութիւն և արուեստ ստեղծել։ Գնչուն պատմութիւն չունի, ոչ առ վաշկառունը՝ հայրենիք։ Արարտեան աշխարհի այս խորհրդաւոր երկրին մէջ, ուր ամենահին աւանդութիւններու համաձայն մարդկաւթիւնը գոյութեան եկած է, չուրջ 2500 տարիներէ ի վիր հայրեն հաստատած էին իրենց բնակութիւնը։ Այս կուռ և հոկոյաձև լուսներուն մէջ է որ հայ ժողովուրդը հողին կապուած՝ կազմած է իր ազգութիւնը։

Մեր նախնիքներու երեակայութեան մէջ Արարտը համարուած է գերբնական ուժի հրաշալի մէկ գործը։ Ան նուրիտական եղած է, բնակագայր ոգիներու, ուշիք կոչուած են Վիշապազունք։ Առուածային ձեռքերով կերտուած այս լեռը հակադրութեան գրուած է առասպելական աշտարակին հետ, զոր մանկանացուները փորձեցին երկինք բարձրացնել։ Այն վայրեկանին՝ երբ Արեւելքի մէջ երկինքը կը սկսի վառի արշալոյսի յառաջընթաց հուրով, երկնքի վրայ արիւնագոյն կարմիր չերտ մը կ'երեի, որ կը ստանայ հոկայ նետի մը ձեւը։ Ան Մեծ Արարտի ձիւնապատ կոտարն է, որ արեւու առաջին ճառագայթներուն տակ ծիրանագոյն կը ներկուի։

Հայկական լեռնագաշտի գիրքը ո՞չ միայն կ'ազդէ անոր կիմային և հողին պարզեած արդիւնքին՝ այլ նաև քաղաքական և զինուուրական արժէքի ահամեկով։ ալ իր ժողովուրդին մասնաւոր առաւելութիւն մը կ'ընծայէ։ Հայտառանը ինքնիրմով կը կազմէ իսկական ամբողջ մը, որ կ'իշխէ առաջաւոր Ասունց՝ ինչպէս նաև Եփրատի և Տիգրիսի ճանապարհներուն։ Այս հոնքամանքները դարերով դրացի պետութիւններու ախորդակիը զըրգած են, տիրանալու այս միջնարերին։

Հայտառանի անկախութիւնը ապահովելու համար, Հայ ժողովուրդի մզած մշտական պատերազմները, միանալով երկրի խիստ կիմային, հայերը ըրած են ռազմիկ և կորովի ցեղ մը, ինչպէս նաև զիմոցկուն և քաջ՝ անոնք ուժեղ կերպար կապուած են իրենց հողին և իրենց ազատութեան, որուն համար շատ արիւն թափած են։

Եթէ 1917 թուականը նշանաւոր եղանակարհի պատմութեան մէջ Ռուսիոյ յաղագիսաւութեամբ, վասպուրականցին առ կրնայ պարծենալ իր, թէև առժամեայ, անկախութեան փորձով, նորէն ստանձնելու իր ճակատագրի տնօրէնութիւնը, ցուցնելու աշխարհի թէ գիտէ պահել իր պապենական ժառանգութիւնը եղազ ազատութեան ոգին, և իր կեանքի գիսով պաշտպանելու իր մայրենի հողը, եւ վասպուրականը գարանի մատած առ իւծի նման կազմ ու պատրաստ՝ ակնդէտ կը սպասէր յարմար առիթի, իր ազատութիւնը վերագտանելու համար, Ռուսական յաղագիսաւութիւնը սպասարկութիւնը, ուղարքի կը կազմնէին իր թշնամիները՝ որոնց շարքին և Թուրքիան, իրմէ խլել փորձելու այն՝ զոր պատերազմի նախօրեակին զրաւելու շնորքը ունեցած էր։

Վասպուրականի ժողովուրդը, Պոլշեւիկան շարժումն իսկ տակուին չակսած, Ռուսական յաղագիսաւութիւնէն քաջալիքը աւած։ Ապրիլ ամսուն, Կովկասի Հայոց Բարեկարձական Ընկերութեան գրասենակին մէջ խորհրդակցական ժողով մը կը գումարէր, իր ապագային մասին խորհելու, Զարիգմը տապալած էր, յեղափախական նոր կառավարութիւնը ազգերու ինքնորոշման կազմնակից ըլլալ կը թուէր, ինչու ուրիմի վասպուրականցին չունենար կազմակերպուած մարմին մը, որ զրազէր իր ներքին կազմակերպութեամբ կը կազմուէր մարմին մը՝ որ անուան զանազան փոփախութիւններէ յետոյ Շլրջանային Վարչութիւն անունը կը կրէր, կազմելով վասպուրականի վաղանցուկ կառավարութեան սաղմը։ Շրջանային վարչութեան անդամներն էին կոստի

Համբարձումեան, Գրիգոր Օհանջանեան, Բժիշկ Տէր Թովմասեան, Սամուէլ Մեսրոպեան, Արմենակ Մաքսապետեան, Սեղմաք Փանոսեան և Բարունակ Կապոցիկեան, Ասոնցմէ զատ Աւետիս Թէրզիպաշեան, որ այդ օրերուն Վանի քաղաքագլուխն էր, և Դանիէլ Վարդապետը,

1918 թուի Յանուարի 6-ն էր: Զիւնի հաստ շերտ մը ծածկած էր Վասպուրականի սարն ու քարը: Այզեսատանի և Վանի այրուած եկեղեցիներու զանգակները իրենց երկարաշառնչ և խորհրդաւոր դօղանցներով եկեղեցի կը հրաւիրէին ժողովուրդը: Ծննդեան առաւօտն էր և ժողովուրդը իր դրաւար բարեպաշտութեամբ եկեղեցի կ'երթար: Եկեղեցի դրան առջև՝ շարքով կոսկնած էին երկու վաշտ հայկական առաջին զինուորները: իրենց համազգեստով ու զինուուծ: Անկախ Վասպուրականի անդրանիկ զինուորներ: Պատարագէն վերջ եկեղեցական թափօրը կը յառաջանար դէպի զետակը ու հոն, զոյգ դրօշակներու միջև, աղաւնիի սոկեզօծ կտուցէն միւսոնի կաթիւները կ'իջնէին գետին մէջ: Ազատ Վասպուրականի առաջին Զօրօհնէքն էր որ կը կատարուէր:

Կովկասի հետ յարաբերութիւնները երթալով կը դժուարանային: Միւս կողմէ բանակ կազմակերպելու համար դրամի անհրաժեշտ կարիք կար: Այս կացութեան առջև, կոմիսարներու Խօրհուրդը կը ստիպուէր տեղական գործածութեան համար հրաժարակել փոխադրերու նման թղթադրամներ: Ամբողջ բնակչութիւնը, երիտասարդ թէ ծեր, գործի լծուած էր: Ունուրութեան ալիքները մեծերէն անցնելով թափանցած էին 10-12 տարեկան փոքրիկներու սրտերուն մէջ, փոթորկելով անոնց հոգիները: Արտամէտ գիւղը նատախցի յիսուն փոքրիկներ՝ մէկ մէկ փայտ ուսերնուն դրած, և Մեր Հայրենիք երգելով, ժողովարդի ծափերու մէջէն զօրանոց կու գայիին պահանջելով որ իրենց ալ զէնք տրուի: Այս տաղերը գրազը մաս կը կազմէր այդ խումբին:

Մարտ ամիսն էր, գարնանամուտի ամիսը: Վասպուրականի դաշտն ու լեռը ձմեռուան թմրութենէն արթնցած, նորաբողով ծիլերու կանաչ վերաբերուն հա-

գած, գարնանամույր զեփիւոի համբոյր-ներէն զինովցած, կը հրաւիրէին հողագործը դաշտի աշխատանքին: Զիւնհալը սկսած էր, Վարտագայ սարը կուրծք ու աեցուցած կը դիտէր բիւրուուր վտակները, որոնք կարկանելով վար կը սահէին իր կողերէն: Միծեռնակն ու արտայտը իրենց քաջցր ճառուղիւններով կը ճախրէին օդին մէջ: Գարնանամուտ . . . ամէն կողմէ հրաւիր կը կարգացուի աշխատազ ձեռքերուն, որոնք սակայն լուս էին ու անհետաքրքիր: Խօզազ աշխատանքին յաջորդած էր քանդող պատերազմը: Երէկի անխոնջ գիւղացին, մէկդի դրած իր այնքան սիրած արօրը, իր ձեռքը մահառիթ հրացանին էր երկարած:

### ՆԱՀԱՆՁԻ ՍԿԶԲՆԱԿՈՐՈՒԹԻՒՆԸ

Կարնոյ անկման լուրը ծանր էր: անոր պիտի յաջորդէին Առնիսի և Ռոտոնի պարտութիւնները: Այդ ծանր օրերուն, իշխանութեան անդամները ընդհանուր ժողովէ մը յետոյ նահանջի որոշումը կուտային: Երեկոյեան մութին, պատերուն փակցուած նահանջի յայտարութիւնը անակնկալ մը եղաւ ժողովուրդին համար, որ կը հարկադրուէր չուտով մեկնիլ և գիշերէն վերջ հասնիլ թիմար գաւառի Զանիկ գիւղը, Վանէն 50 քիլոմէթր հեռու և անակնկալ մը եղաւ ժուր մը: Քիւրեմբը գրաւած էին Ենթերի գորը: 1915 ի մեծ նահանջը իր սարսափով կը կենդանուոր շտաբերու հոգիին մէջ, որոնք երեք տարիներ առաջ անցած էին այդ գժախտային կամուրջէն: Ենթերի կիրճը թշնամիի կողմէն գրաւած էր: հազարաւոր թըշնամիներուն հերոսարար կուրծք տուող վասպուրականցին, խուճապի մատնուած, կը սոսկար զեր երկու օր առաջ իր արհամարհած թշնամիէն:

Զանիկի ազրիւրին քով, երկայականի տան մը առջև խռնուեր էր ժողովուրդը: Հոն դռնիփակ նիստ ունէին Վասպուրականի ճակատագրին մասին մտածող կոմիսարներու Խորհուրդը: Եւ ժողովուրդը աչքերը ազատարար դրան գամած՝ կը սպասէր չնչանատ: Հեծկլառուքով կը բացուէր դուռը և զինուորական համազգեստով մէկը կ'իրեւար դրան առջև, տալու